

կրկնապատիկ մեծցընէ . ու ինչուան որ ծաղկին կոկոնը ( խօնչա ) համսի նէ՝ առատ ջուր տալու է ; Ուաղարներու ( սաղսի ) մէջ տնկած ծաղիկները հանելու՝ գետինը տնկելու է . բայց նայելու է որ օդին ցրտութիւնը կոսրած ըլլայ : Չմերանոցի մէջ եղած տունկերը դեռ գոց պահելով , միայն ատեն ատեն բանալու է որ հարկաւոր եղած օդը ծըծեն :

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԿՈՒԹԻՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայերունի Ուուսաց հետ վաճառականութիւն սկսելը :

ՈՐՈՇ մատենագրին մէկը շատ ազէկ խորհրդածութեամբ կըսէ թէ հայոց ազգին չորս հինգ . հարիւր տարի առաջ քաշածներուն նայելով՝ Հատ կըզարմանամ որ ինչպէս բուրովին բոլոր աշխարհքիս երեսը չեն ցրուած , ու ինչուան հիմա մեծ մասը նոյնպէս իրենց բուն երկրին՝ այսինքն հայաստանին մէջ մնացեր են : Իս բանս հայոց հայրենասիրութեանը մեծ նշան է , կըսէ : Կտքը ասանկ մտածութիւնը մին ալ կընէ , թէ Հրաւ որ աս ազգին մէկ մասն ալօտար երկիրներ ցրուած է , բայց ասոր պատճառը մէյմը օտար տէր բութիւններուն ստիպելը կամ յօրդորելը եղած է , ինչպէս Հահարասին Գուղայեցիները Պարսկաստան քշելէն ու ասոր նման օրինակներէն կիմացուի , մէյմըն ալ բուն հայերուն վաճառականութեիսիստ յարմար ու փութաջան ըլլան է , :

Հայտնի է որ մեր ազգը միշտ մեծ անուն ունեցեր է Կարողացւոց առջին իրեն վաճառականութեամբը , և մանաւանդ վաճառականութեանը մէջ ցրցուցած հաւատարմութերը , հարստութեամբը , մեծանձնութերը , ազքաբացութեամբն ու գիմացկուն

աշխատասիրութեամբը : Իս բանս աւելի յայտնի կերենայ Ուուսաց հետ վաճառականութիւնը ընել սկսող հայերուն վրայ . անանկ որ 1626 թուականէն ինչուան 1723 հարիւր տարիի չափ՝ մեծամեծ արտօնութիւններ ունեցեր են Ուուսաց թագաւորներէն որ Պարսկաստանէն համարձակ գան ու երթան Ուուսաստան ու ազատ վաճառականութիւն ընեն :

Իս ատենի հայ վաճառականներուն պատմութեանը մէջ երկու երեւելի դիպուած կայ . հիմակուհիմա անոնք պատմենք աս տեղս՝ ստոյդ աղբիւրներէ առնելով :

Ա . Ուուսաց Ալեքս թագաւորին օրերը , 1659ին , Իսպահանի հայ վաճառականներէն Օ աքար Արհատեան անունով մէկը որ Պարսկաց փոխարքային ալ գործակալն է եղեր՝ ծովով Իժտերխան կուգայ , անկէց ալ 1660ին թագաւորական հրամանով Ոսքուա քաղաքը կըհասնի ինը ընկերով : Իսիկայ թագաւորին ընծայ կըբերէ մէկ պղնձի վրայ քաշուած պատկեր մը՝ Քրիստոսի ընթրիքը . մէկ ոսկիէ մատնի , այլւայլ սուղ բաժակներ , ազնիւ ըմպելիքներ , ու անուշահոտ նիւթեր . բայց ամէնէն երեւելի ընծան եղած է թագաւորական աթոռը , որ Օ աքարին հայրը շիներ է եղեր : Իսոր շատ տեղը ոսկի է , ու վրան մեծ ու պղտի 876 ադամանդ կայ , 1 լալ , 1223 յակինթմանը ու խոշոր , իրեք կարգ մարդորիտ , անկէ զատ երկուք ալ մարդորիտներով ձեացուցած հրեշտակներ : Ինատենի վաճառականները ասոնց ամէնուն գինը կտրեր են 24,443 ըուալի , որ հիմակուան արժեքով 550,000 դուրուշէն աւելի կընէ : Ծագաւորն ալ գրեթէ նոյնչափ ըստակ կուտայ Ուարհատեանին . անկէ զատ՝ իրեն ու իր ընկերներուն թագաւորական ուոձիկ կըկապէ ան հինգ ամիսի չափ ժամանակն որ Ոսքուա կեցեր են , և ետքը իրենց տեղը կըճամբէ : Արան եօթը տարի

անցնելէն ետև նոյն Ալեքս թագաւորը ։ Գուղայեցոց հետ գրով դաշնադրութիւն կընէ , ու անկէ ետքը Պարսկաստանի Հայերը կըսկսին աւելի շատ երթալ ու գալ Որուսաստան : Իսկ ան աթուը Որուսի թագաւորները հին ատենը կըդորձածեն եղեր թագ դնելու օրերնին , մեծ տօներուն , եկեղեցական հանդէմներու կամթափորներու ատեն , և օտար տերութեանց դեսպանները ընդունելու ժամանակնին : Հիմա միայն թագաւոր օծուելու ատենը կըդորձածեն ։ Երափոխման տաճարին մէջ իսկ սովորաբար Լրանովիթայա Փալաթա ըսածթանգարանը կըպահուի :

Բ . Կ ատին ծանօթ ու Խրոպացւոց մէջ շատ անուանի է կատարինէ բ կայսրուհին գաւազանին ծայրի ադամանդը : Լրեն թէ աս ադամանդը ատենով Դահմազգուլի խանինն է եղեր , որ Խատըրչահ ալ կըսուի : Պարսից թագաւորութեն շփոթուած ատենները , Խատըրչահին հարստութիւնները ցրուելէն ետքը , Կաֆրազ անունով հայ վաճառականը պարսիկ զինուորէ մը կըգընէ աս ադամանդը ու 10 կամ 15 տարիէն ետքը Վժտէրխան կըբերէ . Որուսի վաճառականներուն մէջ գնող կըփընտուէ՝ չիգտնար . թագաւորական դանձին ծախել կուզէ , մտիկ ընող ըըլլար . ուստի միտքը կըդնէ որ Խրոպայի ուրիշ աւերութիններուն տանի . բայց Խղիազարեան հայազգի իշխանին միջնորդութեամբը վերջապէս ( ) ուղով կոմնը աս ադամանդը գնելու կըլլայ թագաւորական դանձին համար 400,000 բուպիով , որ հիմա գրեթէ 12,000,000 զուրուշ կընէ : Կաֆրազը աս չափաւոր ստըկին կըզիջանի , յանձ կառնէ , բայց կըխնդրէ որ կայսրուհին ալ իրեն մէկ շնորհք մը ընէ : ( ) ուղով կառնէ ադամանդը , աղուոր տուփի մը մէջ դրած զատկին առջի օրը Լատարինէին կընծայէ . կայսրուհին ալ ան 400,000 բուպին Կաֆրազին տալէն ետքը՝ ազնուա-

կանութեան աստիճան ալ կուտայ անոր : Այս ադամանդը Ճանացողները ին չուան հարիւր միլիոն Փրանքի կարժեցնեն , որ 500 միլիոն զուրուշ ըսելէ :

( Ա ) կիֆլիցի թագաւորազուններէն Վքամելիք անունով հայ իշխանն ալ մէկ ուրիշ ադամանդ մը ընծայ ըրածէ ։ Պօղոս կայսեր : Այսիայ թէպէտ Կաֆրազինէն պզտիկ է , բայց ջուրը սքանչելի ըլլալուն՝ շատ ըստըկի բանէ : Այսորը աս ընծային փոխարէն՝ կամենիցի կողմերը ընդարձակ երկիրներ կուտայ Վքամելիքին , անկէ ՚ի զատ անոր որդւոցը զօրավարութեան պաշտօններ կուտայ , որ ինչուան հիմա մէծ պատիւ ունին տերութեն մէջ :

— օօօօ —

#### ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Վալապրեայի Երիբաշրժը 1638ին :

Վարքէր անունով յիսուսեան կըրօնաւորը աս սոսկալի երկրաշարժը լաւ կըստորագրէ , վասն զի ան ատենները ինքն ալ դէպ ՚ի Աիկիլիա Ճամբորդութիւն ըրեր է Խտնա հրաբուղիս լեռը քըննելու համար : Խրբոր Վարիբորիսի ծոցը մօտեցաւ , ջուրը անանկ պտոյտ մը կընէր որ սոսկալի վիրապ մը բացուեր էր , ու մէջ տեղը կերթար մէկ կէտ մը կըձեւանար : Վճն որ Խտնա լեռան վրայ դարձուց , տեսաւ սաստիկ ծուխ մը որ լեռնէն կըբըխէր լեռներու մեծութեամբ , ու բոլոր Աիկիլիա կղզին կըձակիր , որ ամեննեին ծովին եղերքը չէր երենար : Այս սոսկալի ծուխին մը շուշը , ահաւոր աղազակ մը հետը , ու ծըծըմբային գարշահոտութիւնը սաստիկ սոսկում մը ձգեցին սիրտը , ու կըվախէր որ ըըլլայ թէ աւելի գէշ դըմբախտութիւն մըն ալ հանդիպի : ( Ա ) ուղով սոսկալի խովված էր , ու կեռար ու անսովոր կերպարանք մը կըցուցընէր : Աիկիլին աւելի մէծ զարմանքն ան էր՝ որ օդը հանդարտ , ամեննեին հովի ձայն ալ չիկար , ամագ